

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Մ Ե Ր Յ Ո Ւ Ե Լ Ե Ա Ն Ն Ե Ր Ը

Ժողովուրդներ, իրենց առօրեայ հեւ ի հեւ կեանքին մէջ, բնազդաբար կը ցանկան հանգիստի ու դադարի փոքր պահերու, երբ, ներկային մէջ կանգնած և դէպի դալիքը ուղղուած, կը փափաքին նայիլ հեռու կամ մօտ անցեալին՝ հոգեպէս վերանորոգուելու համար:

Նման դադարներ եւ յետադարձ ակնարկներ անհրաժեշտ են ժողովուրդներու, որոնք, իրենց պատմութեան բախտորոշ մէկ ակնթարթին՝ չիոթ ու անկարող որեւէ որոշում առնելու, կը դիմեն իրենց անցեալին, որպէսզի աշխտեղէն բերեն իրենց իբրեւ տիպար ծառայելու կոչուած դէպքեր, բայց մանաւանդ՝ դէմքեր: Հերոսներով աղքատ ներկայ դարուն մասնաւորաբար, ճիշ մը կը նշմարուի թափանցելու պատմութեան ամենէն մութ ժամանակներն անգամ, ներկայի ամենատես լուսարձակով մարդոց հետաքրքրութեան հանելու կենսագրութիւնը անոնց՝ որոնք այս կամ այն ձեւով պիտի կարենան օրինակ հանդիսանալ եւ ծառայել նոր ուղղութիւններու եւ նոր յաղթանակներու պատրաստութեան:

Բազմամարդ ժողովուրդներու մօտ, հերոսի այս որոնումը յաճախ զսպանակուած է ցեղային հպարտութեան զգացումներէ եւ զայն աւելի բարձր դիրքի վրայ տեսնելու փափաքներէ, մինչ, ուրիշներու պարագային ալ, ստորակայութեան չգիտակցուած մղում մըն է զլխաւոր պատճառ այսպիսի փնտռումներու:

Եւ սակայն, մերիսին նման փոքրաթիւ ժողովուրդներու համար, իւրաքանչիւր պատմական դէմք սրբազան պատգամաբեր մըն է, որուն ձայնը կը հոսի դարերու խորերէն՝ պատմելու տրեւեալ ցեղի մը անցեալ փառքէն ու հերոսութենէն, պայքարներէն ու պարտութիւններէն, ճիգերէն եւ իրազործումներէն: Պատգամ ու պատգամաբեր նոյնացած յաճախ՝ կը ծառային ժողովուրդի մը ցեղային հարազատ դիմագիծը անաղարտ պահպանելու եւ զայն դարերուն տանելու: Որքան յառաջանանք դէպի պատմութեան սկզբնական դարերը, այնքան այդ պատգամաբերները պիտի խօսին բիրտ ուժէն ու բւնութենէն, զէնքէն ու զբահէն, զերիներու շարաններէն եւ բրգացած դիակներէն: Այլ ժամանակին հետ պիտի փոխուի նաեւ նկարագիրը նոր օրերու հերոսին, որուն ձայնը այս անգամ պիտի ըլլայ կարկաչուն նուազ մը՝ երգի եւ քանդակի, գիրի ու գիծի: Այսպէս է որ, պատմութեան մեծաղբղորդ փառքերուն եւ արիւնաթաթախ հերոսներուն փոխարէն, այ-

սօր ժողովուրդներու հիացման եւ պաշտօմի պատուանդաններուն վրայ բարձրացած են անոնք՝ որոնց զէնքն ու փառքը փանդէիւ մըն է լոկ, կամ ոսկեայ մուրճ մը, կարկին մը եւ կամ երանդապնակ մը: Որովհետեւ, աշխարհասասան բոլոր մարտերէն վեր ու աւելի՛ անմահը եւ տեւականը բանաստեղծութեան փշրանք մըն է, տաճարի մը բեկորը կամ սրբատառ մագաղաթի պատառիկ մը:

* * *

Իր աշխարհագրական դիրքին իսկ պատճառաւ, Հայաստանն վաղնջական դարերէն սկսեալ թատերաբեմ մըն է եղած, ուր դուպարի ելեր են արիւնի ու հողի կիրքով բռնուած հակամարա եւ անվերջանալի հորդանեք, մեր պատմութիւնը ընելով ամենէն զաժանը ժողովուրդներու կեանքին: Հայն ալ, կամայ թէ՛ ահամայ, անխուսափելիորէն մասնակցեք է ի գուր մղուող այդ մարտերուն, եւ յաճախ, հէքեաթին այժեամին նման վիրաւորուելով հանդերձ՝ զարկեր է զինք հայածող ու որոնող որսորդը: Բազում պահերու, մանաւանդ երբ մեր ցեղի գոյութիւնն է վտանգուած, Հայ զէնքը եւ կամքը յաղթանակներ են կերտեք՝ ի պաշտպանութիւն հայրենի հողի եւ Հայութեան, որպէսզի տուն վերադարձին կարենայինք բանաստեղծին նման հպարտութեամբ ըսել. «Մեր սուրբ փառքով զրեցինք պատեան, պարտուեց մահաշունչ ոսոխը պաժան»:

Ինչպէս այդ սուրբ ո՛չ մէկ ատեն անարգար դատի մը պաշտպան կեցաւ, եւ բռնութիւնն ու աւարատենչ աւազակութիւնը մաս չկազմեցին մեր ցեղի նկարագրին ու հոգեբանութեան: Եթէ «խաղաղ լեռներ» էինք, ապա գոհացանք մեր ծերպերուն ծաղիկնեարով, յուանց ցանկալու արօտափայլերու կանաչին: Եւ այսօր, ժողովուրդներու հանդէսին՝ մեր ցեղը կը ներկայանայ Հայաստանի ստորք հողին վրայ ծլած՝ աւ ծաղկած ծաղիկներու բազմեարանք փունջով մը. ու թէ՛ անոնցմէ ոմանք մասամբ թերթաթափ են, երբեմն փոշոտ կամ արիւնի լերդերով, այլ իրեւ ամբողջութիւն կը խօսին մեր հայրենի բնութեան եւ կեանքին գեղեցկութիւնէն, այն հրաշալի ներծին ուժէն՝ որ մեր պատմութեան ամենէն մրդկաշունչ պահերուն իսկ Հայ հոգիի ու կանճարի գեղեցկագոյն նմուշները երկնեց: Որովհետեւ մեր մշակոյթը, պատմութեան նման ու անոր հետ ձուլուած՝ խոսովալոյց կեանք մը ունեցաւ եւ հրաշագործեց՝ աշխարհաւեր փոթորիկներու ընդմէջէն, աւելի՛ կոփուած, աւելի՛ ամբացած, մեր լեռներու անփշրելի ապառաժներուն նման: Ոգեպաշտ, եւ հոգեկան ու իմացական արժէքներու գնահատող, մենք այսօր զէնքի մեր հերոսներէն աւելի միաքի տիտաններն ու սրտի քնարերգուները ունինք իրրեւ մեր ցեղային տոկունութեան եւ բազմաշնորհութեան ապացոյց: Կը սիրենք Մեծ Տիրաբունը, սակայն մեր սիրտը Արտաւազդին հետ է, անոր՝ որ զէնքին շաչիւնէն աւելի կը նախընտրէր յունական եղբրերգութեանց մեղմ ողբերը, եւ որ կը փորձէր Հայ ինքնուրոյն

Թատրոնի մը սկզբնաւորողը ըլլալ. մեր երակներուն մէջ հոսող առհաւական բնազդը կը բռնկի Աշոտ Երկաթով մը կամ Խութեցի Յովնանի մը դիւցազնութեամբ, այլ կը դառնանք ու կը գինովնանք հետագայ դարերու Ֆրիկի մը, Թլիուրանցիի մը, Աղթամարցիի մը երգերով: Ծունկի կ'իյնանք Հռիփսիմէի Տաճարի սեմին՝ այդ «քարէ երաժշտութեան» առջեւ կարկամած ուղեղներով. Գառնիի փշուած գեղեցկութեամբ կը վերանանք եւ Անիի կարօտով կը տոչորինք:

Եւ այսպէս, շարականներէն մինչեւ կամարակապ հրաշքները մեր տաճարներուն, մինչեւ մեր մագաղաթեայ մասունքները եւ տակաւին այն բոլորը ինչ որ ստեղծուած է միտովը եւ ոգիովը Հայ ժողովուրդին, կը կազմէ ամբողջութիւնը անկողնապաշտի այն հարստութեան՝ որուն ժառանգներն ենք մենք այսօր:

Այս զգացումներով, թերեւս անգիտակից այս բնազդով է որ ամէն Հայ, մայր երկրին մէջ թէ արտասահման, ոգեւորութեան տարբեր թափով մը կը դիմաւորէ իւրաքանչիւր յորելեան, ենթական ըլլայ Սայաթ Նովան կամ Հայ գիրի ստեղծարարը, անզուգական Կոմիտասը եւ կամ անմահ Լոռեցին: Որովհետեւ, Երկար տարիներու յուշահանդէսներու ընդարմացնող փորձառութենէն ետք, յորելեանկան ամէն տօնակատարութիւն խանդավառութեամբ, ուրախութեամբ եւ ցարդ չզիտակցուած հպարտութեամբ կը լեցնէ մեզ բոլորս, մեր կամքը կը զինէ, կը վերանորոգէ մեր Հայութիւնը եւ մեզ աւելի տոկուն կը դարձնէ՝ դիմադրել կարենալու մեր ցեղային գոյութեան ամերը մաշեցնող հուժկու ալիքներուն:

Որբերու ազգ մը շենք այլեւս, Եւրոպական եւ Ամերիկեան ստատներու մէջ մեր դգալ մը ապուրին համար ա'լ պնակ չեն պտըտցներ, եւ, մանաւանդ՝ լոկ վաճառական ժողովուրդ չենք օտարներուն: Գիտակցինք մեր մշակոյթի մեծ արժէքին, եւ ապրինք անկէ բխող հպարտութեամբ՝ որո՛ւն մասնաւորաբար պէտք ունինք ամէն բանէ աւելի:

Ա. Գ.